

ՍՍՏՆԵԱՌՍՍԱԿԱՆ

մէթեան վիճենա ծնած եւ Հոն Մխիթարեանց վանքը մկրտուած է: Ասիկա նոյն Մխիթարեանց եկեղեցւոյ մէջ առաջին մկրտութիւնն ըլլալով, Փրանկիսկո Ս. Կոյսրը բարեհաճած էր իրեն կնքահայր ըլլալ եւ անոր համար Փրանկիսկոս անունն ալ գրուած էր իրեն. (տես Neue Freie Presse, Թ. 9. Կոյ. 1887.) Փրանկիսկոս Հերմէթ անունակի եղած էր իր ճարտասանութեամբը, եւ գրեթէ 15 տարի մինչեւ 1880 թրիեփոփերկորդ քաղաքագետ ըլլալով՝ ամէն անգամ՝ քաղաքային ժողովի մէջ ճառաբանութիւն մ'ընելուն՝ բոլոր ունկնդրաց համակրութիւնն իրեն կը յանկուցանէր, եւ շատ դէպքի մէջ ժողովուրդն իւր սերն ու համարումը նաեւ հրապարակաւ իրեն կը յայտնէր: Անգամ մը ժողովուրդն սերն այնպէս սաստկացած է՝ որ անոր կտաքին ձիերը քակելով՝ իրենք քաշած տարած են Տանդիսիւ: Իւր պատուար որ ու մանաւանդ անշահատէր բնութիւնն ամէնուն ծանօթ էր, եւ թէպէտ մեծամեծ պաշտմաններու մէջ գտնուեցող՝ շատ դիւրաւ կրնար հարստութիւն ստանալ, սակայն ամենեւին աչք չունէր հարստութեան. այնպէս որ աղքատ մեռաւ եւ ընտանեացը միայն պատուաւ որ անուն ձգեց, զոր իւր որդին հիմա կը պահէ իբրեւ գլուխ պաշտօնացուցման ընկերութեան մը: Քաղաքայինութեան (municipalité) պայտօին մէջ քաղաքն իւր շնորհակալութեան իբրեւ մշտատես ապացոյց իրեն մարմորէ յիշատակարան մը կանգնած է:

Գժբախտաբար այս ազգային ընտանիք կամաց կամաց խտալացոց ու Գեորմանացոց հետ ամուսնանալով՝ հայերէն լեզուն բոլորովին կորսնցուցած են ու միայն իրենց անունը մնացած է իբրեւ հայագրի. այսպիսի են՝ Հերմէթեանք, Կարճեանք, Պահատուբեանք, Բասննցեանք, Երամեանք, Մինասեանք, Քեօթթեմեանք, Ղազարուսեանք, Արզարեանք (ի Պաշալալովէ): (այս երկու վերջինք նոյն իսկ իրենց անունն իտալացուցած են յԱլյանովիլի եւ ի ճուսթինելի [Giustinelli] փոխելով:)

Բնականապէս վերագոյն գրուածները կարգացող հետաքրքիր է գիտնալ թէ ի՞նչ էր նոյն Մարիա Թերեզա կայսրուհւոյն պատմութեանց հրամանագիրն. իրզք ալ արժանի է որ ստիկոյ ծանօթ ըլլայ մեր ազգին: Կոյնն իտալերէնէ թարգմանելով՝ Հուրդիօ յարդր մէկ թուոյն համար կ'ուղարկեմ:

Հ. Ս. Գ.

Գ. Ա. Փիրպալէմեան: — Կոտայք Հոյոց, Կ. Պոլիս, Յոկտ. Կ. Ա. Պերպլերան, 1888, 80, 232 նրսո:

Հայ ձեռագրաց յիշատակարաններու յարդն վերջին ժամանակներու ըստ արժանելոյ ճանչցուեցաւ մեր գրագէտներէն, եւ իբրևամբք վաճառ զի ստոյք մեր պատմութեան գատարկ միջոցներն (lacune) կը լեցնեն, նախնեաց մատուցագրական գործունէութիւնը մեղի կը ծանուցանեն, մասական գաւառի տեղեաց միաբանութեանց նաեւ ընտանեաց պատմութիւններէն բեկորներ մեզի կը հասցընեն, զորոք ի զուր կը փնտռենք ուրիշ տեղ: Յիշատակարաններու օգտակար գործունէութիւնն վերջին ժամանակները հեղինակներ եւ յօդուածագիրներ գործընդ ջուցընելէն ետեւ՝ ամէն գրագէտ եթէ ուրիշ բան կարող չէ ընել, գէթ ձեռքն ինկած յիշատակարաններն ի լցոյ ընծայել կը ջանայ, եւ այսպիսիք այժմանի են շնորհակալութեան:

Մենք պէտք ենք անչափա շնորհակալ ըլլալ Արժ. Ղեւոնդ Ա. Փիրպալէմեան ճորտեցոյն, որ իւր երկայնժամանակեայ ճանապարհորդում իրեններէն քաղած գրական բարեաց մէկ մասն ահա կ'ընծայէ ի վայելս գրագիտաց, Քր. Թ. 1393էն մինչեւ 1468 գրուած հայ ձեռագրաց մեջէն, որչափ ինք ասանկ կարող եղած է, 276 Յիշատակարան ժամանակագրական կարգաւ զետեղուած կը հրատարակէ Կոստոյ Հոյոց անուն հաւաքածոյն մէջ: Իւրքանչիւր յիշատակարանի սկիզբը գրուած է թէ ո՞ր ձեռագրի է յիշատակարանն, եւ ի ստորեւ կը նշանակուի թէ ո՞ր կը գտնուի նոյնն, երբ եւ ի՞նչ առթիւ ընթօրինակած է ինքն: Ամբողջ գործոյ մէջ բազմաթիւ ծանօթութիւնք սփռուած են, որոնք մերթ պատմական մեկնութիւնք են եւ մերթ անձնական ուղեւորութիւնէ ստացուած տեղեկութիւնք: Ի կարգի յիշատակարանաց զետեղուած են նաեւ քանի մ'ազգային հեղինակութեանց մէջ արդէն հրատարակուած յիշատակարանք: Չեռագիր մատնաթք, որոնք մտնուած են յիշատակարաններն, գրեթէ ամբողջ եկեղեցական են, ինչպէս Աւետարանն, ճաշոց, Յայսմաւուրք, Մաշտոց եւ այլն:

Հրատարակիչն վստահութեան արժանի է իւր շնորհութեան կողմանէ, եւ թէ եւ ինչինչ տեղեր հրամուստած է յիշատակարաններն, սակայն ինքն ալ կը յայտնէ իւր ցան, թէ՛ «... Բոյց աւալ, այժմ՝ դղիամ՝ յլլթ. յլլթ. թերեւս նոյն

անուանց առաւել եւս կարելի լոյս սփռել ի վրայ մտ թ եւ արտ պատմութեանց (էջ 206. Երան. 2): Մենք ալ կը բազմայնք իրեն Տեա (ՅԱԸՆ, Ժ.) որ գործոյն վերջը յատուկ անուանց ցուցանի դներ, որ շատ օգտակար կրնար ըլլալ, սակայն կարելի չէ եղած:

Միայն ցանկալի էր որ Արժ. Վարդապետն ուսումնական գործոյ մը մէջ, որպիսի է այն Տրատարակութիւնը, կրօնական եւ ազգէ գրգռած անվայել բացատրութիւններէ՝ զգուշանար, եւ շատ անորոշուէր կողմնակցութեան թեւաբարութեանը՝ Նաեւ կրնայ յանձնուիլ յաջորդ Տատրոց Տրատարակութեան ժամանակ քիչ մ'աւելի մտադրութիւն գրաբարի, ուղղագրութեան եւ տպագրութեան սխալներուն:

Ի վերջոյ յարատեւութիւն կը մտցնենք Արժ. Վարդապետին այն այս գեղեցիկ եւ օգտակար գործոյն մէջ: Այս Տրատարակութիւնը Արժ. Վարդապետին ժողովածոյքներուն տասնին մէջն է եւ իբր Ա. Տատր Տրատարակում: Եթէ կարող ըլլայ Նորոյի Լայոսի այս Ա. Տատրոյն 400 օրինակն ծախել, պիտի ձեռնարկէ Բ. Տատրոյ Տրատարակութեան: Թեթեւ գինը զոր դրած է, այն է՝ 1/2 մեծիտ, (== 2 Ֆր. == 1 րբ.) Կ'երաշխարէ նշխն յաղոթութեան: Եւ արդարեւ մեծակալ արժանի է այսպիսի գործ մ'ապագանրաց քաջելութիւնը վայելելու, որով կարող ըլլայ Արժ. Վարդապետն թէ յաջորդ Տատրներն Տրատարակել եւ թէ այն գաւառական բախից Տաւաքածոյն, զոր կը յիշէ յէն 38 Երան. 2:

Հ. Գ. Գ.

**ԱՐՄԵՆՈՍՏՐԱՏՏԵՐԷՆ**

**ՕՐԱԳՐԻՔԻ ԳՆՏՆՈՂՈՒՄԻ ՓՈՐՈՂՈՒԿ**

Ի արդի 1870ին պաշարմանն ետեւ՝ օրագրիկն պատերազմաց պատմութեան մէջ սկսաւ մեծ շէր խաղալ: Այն ժամանակ պաշարեալ Բարիզն կրցաւ Գաղղոյ ուրիշ քաղաքներուն Տեա օրագրիկն ձեռք փոխ յարաբերութեան մէջ մնալ, եւ կամպիզդա կրցաւ Բարիզին ելլել եւ երթալ ուրիշ տեղ նոր բանակ կազմել ի պաշարմանութիւն

1 Էջ 48, 163, 165, 5 ան.  
 2 Էջ 194  
 3 Եւ 194  
 4 Եւ 194  
 5 Եւ 194  
 6 Եւ 194  
 7 Եւ 194  
 8 Եւ 194  
 9 Եւ 194  
 10 Եւ 194  
 11 Եւ 194  
 12 Եւ 194  
 13 Եւ 194  
 14 Եւ 194  
 15 Եւ 194  
 16 Եւ 194  
 17 Եւ 194  
 18 Եւ 194  
 19 Եւ 194  
 20 Եւ 194  
 21 Եւ 194  
 22 Եւ 194  
 23 Եւ 194  
 24 Եւ 194  
 25 Եւ 194  
 26 Եւ 194  
 27 Եւ 194  
 28 Եւ 194  
 29 Եւ 194  
 30 Եւ 194  
 31 Եւ 194  
 32 Եւ 194  
 33 Եւ 194  
 34 Եւ 194  
 35 Եւ 194  
 36 Եւ 194  
 37 Եւ 194  
 38 Եւ 194  
 39 Եւ 194  
 40 Եւ 194  
 41 Եւ 194  
 42 Եւ 194  
 43 Եւ 194  
 44 Եւ 194  
 45 Եւ 194  
 46 Եւ 194  
 47 Եւ 194  
 48 Եւ 194  
 49 Եւ 194  
 50 Եւ 194  
 51 Եւ 194  
 52 Եւ 194  
 53 Եւ 194  
 54 Եւ 194  
 55 Եւ 194  
 56 Եւ 194  
 57 Եւ 194  
 58 Եւ 194  
 59 Եւ 194  
 60 Եւ 194  
 61 Եւ 194  
 62 Եւ 194  
 63 Եւ 194  
 64 Եւ 194  
 65 Եւ 194  
 66 Եւ 194  
 67 Եւ 194  
 68 Եւ 194  
 69 Եւ 194  
 70 Եւ 194  
 71 Եւ 194  
 72 Եւ 194  
 73 Եւ 194  
 74 Եւ 194  
 75 Եւ 194  
 76 Եւ 194  
 77 Եւ 194  
 78 Եւ 194  
 79 Եւ 194  
 80 Եւ 194  
 81 Եւ 194  
 82 Եւ 194  
 83 Եւ 194  
 84 Եւ 194  
 85 Եւ 194  
 86 Եւ 194  
 87 Եւ 194  
 88 Եւ 194  
 89 Եւ 194  
 90 Եւ 194  
 91 Եւ 194  
 92 Եւ 194  
 93 Եւ 194  
 94 Եւ 194  
 95 Եւ 194  
 96 Եւ 194  
 97 Եւ 194  
 98 Եւ 194  
 99 Եւ 194  
 100 Եւ 194

Տարբերեաց: Այս ժամանակն սկսաւ օգապարիկն ուղարկուող մտադրութիւնը գրաւել, եւ օրագրիկն ըստ կամի կուտավարելու վախճանալ թիւնաւորէ բնագետն, եւ Որնար ու Գրեպ պաշտօնակարն էր կարողանալութիւնն օգնութեան առին օգապարիկն կուտավարելու, եւ մտադր իւր կրցան իրեն նպատակին Տանիլ: Թեեւ Տամբաւուր Որնարի եւ Գրեպի La France անուն «ընկապարիկ օրագրիկն» Տաշարեացու իբրեւ «ըստ բաւականի գոՏացուցիչ» սակայն սակաւն կարելի չէր օգապարիկն իբրեւ «ընկապարիկ» պատերազմական նպատակի գործածել: Հանդարտ կամ մեզ՝ օգոյ ժամանակ յիշեալ Տամբաւուր պաշտօնակարն կրցան օգապարիկն իրենց ուղած տեղը տանիլ: Բայց օգոյ օտարիկ Տամբա ժամանակ պատեալուր զեկն չկրցաւ յաղթել եւ La France ստիպուեցաւ Տաշարեացու Տեաեւիլ: Նաեւ շատ անգամ զեկն Տաշարեացու կը նախնարի եւ անգործածելի կ'ըլլայ: Օգարեակ մեքենագործներ ալ չկան տակաւին՝ որ անվնասեալ նորոգեն:

Այս փորձերն արգիւնաւոր ընելու եւ քաջ օգանաորդներ յառաջ բերելու Տամբա՝ Գաղղոսկան կուտավարութիւնն մեծամեծ զոՏոք սկսաւ ընել: Մեծամեծ օգանաորդութեան գարոյն նոր կանգնեցաւ եւ մեծ Տամբա Տանիլ: Այս օրս գաղղոսկան տունն մէկ բանակն ունի իւր օգանաորդաց զուգնը, եւ այս գունդն ունի լաւ օգապարիկ մը, լաւածն կազ Տանիլու շարժական կազմած մը, օգապարիկն բարեբաղդներն եւ իճեղընելու կարեւորն, լուսանկարի կազմած մը եւ Տեաեւանի մը՝ վերին վար գնդին Տեա Տաղարեացութեան մէջ մնալու Տամբա: Անգղիական օգանաորդաց գարոյն մը Տամբաեաց ի Չեթեմ (Chatham), իւր բանակն օգանաորդութեան մէջ կրթելու Տամբա: Գերմանիա կը վարդի զիւստաբար թշնամի օգապարիկն փառաց առիւն առնուլ գիտա մը Տարեւելու: Այս վախճանաւ յատուկ թիւղանթներ չկան է, որոնք կրնան յայտ արեւմուտ թարգրութեանը զնգակ արձակել: Բայց փորձերն ցուցին որ թե՛ օգապարիկն 500 մեղքէ աւելի բարձր ըլլայ, որեւէ թիւղանթ մը չի կրնար զնգակ Տարեւել:

Օրագրիկն պատերազմական այլեւայլ վախճաններու կը գործածուի: Նաեւ կը գործածուի թշնամի լրտեսելու, երկրորդ թիւղանթանիք գնդին օրնելու, այսինքն դիտելու թե՛ զնգակներն կը Տանիլն իրենց նպատակին եւ ինչ արգիւնք յառաջ կը բերեն, որ մանաւանդ զիճեղը մեծ ծառայութիւն է: Ասիկայ կ'ըլլայ Տեաեւել կրկով: Օրագրիկն թիւղանթանիք գնդին Տեա Տեաեւանիով յարաբերութեան մէջ կ'ըլլայ, եւ փոշնեայ կը կարողանալ օրագրար կանթեղ մը, որով լլար կ'ուղղուի թշնամուր բանակին վրայ: Ասով թշնամեացութեանիք զուգնը կրնայ թիւղանթներն իրենց նպատակին ինչ ուղղել, իսկ ինք կ'ըլլայ միջոյ մէջ: Բայց սակե՛ պաշարեալ բանակ կամ անոց մը կրնայ օգապարիկով իւր վիճակը ծանուցանել ուր որ պէտք է:

Օրագրիկն պատերազմի ժամանակ կուտարելու գործընդերն մէջն ալ է թշնամուր բանակին կամ անոցին վրայէն անոց ժամանակ վայթու-